



Փասիան :

ՓԱՍԻԱՆ ըսուած գեղեցիկ ու անուանի թռչունը հաւի տեսակ է . բուն հայրենիքն է Փասիս գետին քովերը , որ Ղորոխ ալ կըսուի ու Րաբերդու լեռներէն բխելով՝ Ալ ծովը կըթափի : Արսէն թէ ան կողմերէն արգոնաւորդները բերին աս թռչունը Յունաստան , անկէ տարածուեցաւ Արոպայի այլևայլ կողմերը , անոր համար անունն ալ փասիան մնացեր է . իսկ բնապատումները ասիկայ Չինու փասիանէն որոշելու համար՝ անունը կողքիսական փասիան դրին . որովհետեւ Ղորոխ գետին անցած գաւառները՝ որ հիմա Արնիկուէ ու Ազիստան կըսուին՝ ատենով կողքիս կըկոչուէին :

Հասարակ փասիանին կաուցը մոխրագոյն է . երեսին վրան ու աչքին բոլորտիքը ամենեւին փետուր չիկայ , հապա հնդկահա հաւի պէս մտտ է , գըլ-

խուն վրայ կատարը (իպիկ) չունի . միայն արուն քանի մը ոսկեգոյն կանաչ փետուրներ կունենայ : Ստրին թաթերը ջրային թռչուններուն օտքին պէս լայն են , ուստի խոնաւ տեղուանք ու վազուկ ջրերու կամ լճերու քով բնակիլ շատ կըսիրէ : Բոլոր օրը գետնի վրայ կըկենայ . իսկ իրիկունները բարձր ծառերու վրայ կըդարի , ու գլուխը թւին տակը առած կըքնանայ : Արուին ձայնը շատ ախորժելի չէ . քիչ մը Փարաւոնի հաւ ըսուած թռչունին ձայնին կընմանի : Աերակուրը խոտ , արմաթիք , հունտ և որդ է . բոյնը գետնի վրայ ծառերու կոճին քովը կըշինէ՝ պզտի տախտրկի կտորներով ու չորցած խոտերով . էգը ամէն անգամ

a Արծաթագոյն : b Ոսկեգոյն : c Երկայնատուտն :

12էն ինչուան 13 հաւկրթի վրայ
 թուխս կրնատի . ասոնք հաւու հաւ-
 կրթէն պզտիկ են , ու գոյներնին մոխ-
 րագոյն կանաչ է՝ սև բծերով : Վսան-
 լիրեք կամ քսանըչորս օրէն ձագերը
 հաւկրթէն կելլեն ու իրենց մօրը հետ
 կերթան մանր որդեր ուտելու : Ե-
 րուն հաւու չափ է , իսկ էգը աւելի
 պզտիկ . կրսէն թէ տարիքը առնելով՝
 ինքն ալ արուին գոյները կառնէ :
 Հասարակ փասիանը թէպէտ և վայրի
 թռչուն է , բայց դիւրաւ կընտանե-
 նայ : Եւրոպայի քանի մը կողմերը
 ասոր վայրին ալ կըգտնուի . որ թէ-
 պէտ ընտանիէն առաջ եկած է ,
 բայց փախչելով ազատած կերենայ .
 ասիկայ ալ կորսան՝ մսին համեղու-
 թեանը համար :

Ետքի ատենները Չինու երկրէն ի-
 րեք տեսակ փասիան ալ բերուած է
 Եւրոպա . առջինը սև ու ձերմակ է ,
 և կըսուի արծաթագոյն փասիան .
 երկրորդը խատուտիկ կամ ոսկեգոյն ,
 երրորդը մանեկաւոր : Եւ երրորդ տե-
 սակը հասարակ փասիանէն աս տար-
 բերութիւնս ունի որ վզին բոլորտի-
 քը օղակ օղակ ձերմակ փետուրներ
 ունի : Եւրծաթագոյն փասիանը ձեր-
 մակ է . կուրծքն ու փորը սև . փետուր-
 ներուն վրայ ալ քովընտի ձգուած
 սևկակ գծեր ունի . պոչը երկայն սե-
 պաձև է . ճանկերը ձերմակ , ոտուրնե-
 րը կարմիր , կտուցը դեղին : Ոսկեգոյն
 ըսուածը այնչափ աղուոր է իրեն
 գոյներուն պայծառութեւ կողմանէ ,
 որ Վիւվիէ բնախօսին նայելով՝ Պի-
 նիոսին փիւնիկ ըսած համբաւաւոր
 թռչունը անշուշտ ասիկայ պիտի ըլ-
 լայ : Չինու փասիաններուն մէկ տե-
 սակն ալ խիստ երկայն պոչ ունենա-
 լուն համար երկայնատուտն փասիան
 ըսուեր է : Եսիկայ Ռիվսեան փա-
 սիան ալ կըսուի , անոր համար որ
 առջի Եւրոպա բերողը Ռիվս անգ-
 ղիացին եղեր է : Սեր հոս դրած պատ-
 կերին մէջինները ասոնք են :

Եւ իրեք տեսակն ալ դիւրաւ կըն-
 տանենան , ու Եւրոպայի բարեխառն

տեղուանքը կրնան բազմանալ . բայց
 ոսկեգոյն ըսուածը ցրտէն՝ խոնաւու-
 թեանէն , և մանաւանդ օդին յան-
 կարծական փոփոխութեանէն շուտով
 կըմնասուի :

Օարմանալի թռչուններէն մէկն
 ալ Եւրոպոս ըսուած փասիանն է . ասոր
 գլուխն ու աչուրները լերկ են , թա-
 թերն ալ ճանկ (մահմուզ) չունին .
 արուին թւերը՝ մանաւանդ պոչը
 խիստ երկայն ու լայն է , աչքի ձևով
 բծեր ունի , ու սիրամարգի պէս հո-
 վահարի ձևով կըբանայ երբեմն . ու-
 ըով խիստ սիրուն կերենայ : Եսիկայ
 Սուամարա կղզիին լեռներուն վը-
 րայ , ու Եսիային հարաւային ու ա-
 րևելեան կողմերը կըգտնուի : Թէ-
 էգը և թէ արուն հնդկահաւի չափ
 է . սաստիկ լուսէն կըմնասուի , անոր
 համար մութ կըսիրէ . սիրամարգի
 ձայնին պէս անախորժ ու սուր ձայն
 մը ունի . թէ որ ձեռք խնայ կամ
 տեղ մը գոցուի , մէկէն կըմեռնի . մի-
 սը շատ համով է , փետուրներն ալ
 հնդկիկները զարդի տեղ կըգործածեն :

Փասիանին մէկ տեսակն ալ Եւրջե-
 րաւոր կըսուի . ասիկայ Թիպէթի ու
 հնդկաստանի բարձր լեռներուն վը-
 րայ կըբնակի . հնդկահաւէն քիչ մը
 պզտիկ է , բայց անոր շատ կընմանի .
 արուին գլուխը բոլորովին լերկ է , և
 աչքին ետևի կողմէն երկու կարծր
 միս դուրս ցցուած է , որ ծուռ ալ ըլ-
 լալով՝ եղջիւրի կընմանին . ասիկայ
 ալ իրեք տեսակ ունի , ու մէկուն
 գլուխը փետուրէ կատարք մը կայ
 դէպ ՚ի մէկ դին կախուած :

Հիմալայա լեռներուն ձիւնապատ
 կողմերն ալ տեսակ մը փասիան կայ
 որ փետուրները ոսկիի՝ շափիւղայի ու
 զըմրելտի գոյն ունին . անգղիացիք
 շատ ջանացին ասոր ողջը Եւրոպա
 բերելու , բայց չիկրրցան պահել :

Փասիանին հաւկիթներն ալ թէ
 որ մէկը ունենայ , կընայ ձագ հանել
 տալ՝ հաւուն տակը թուխսի դնելով .
 բայց վառեակները ելլելէն ետքը
 պէտք է մէկ երկու շաբաթ մըջիւնի

հաւկըթով կամ հաւկըթի պինտ գեղ-
նուցով կամ մանր ջարդած հաղարով
(մարուլ) կերակրել :

Շատ հաւանական է որ հին ա-
տենը Հայաստան ալ գտնուի աս գե-
ղեցիկ թռչունը, մանաւանդ Մար-
րատայ գաւառին մէջ, ու Վարնոյ
ջրին քովերը : Անայ ըլլալ որ Վորե-
նացիին հաւ գեղուի ըսածը աս է, որով-
հետեւ պարսկերէն ալ ասոր անունը
Բէլլըի կամ Բէլլու կըսուի . իսկ տաճ-
կերէն սիւլիս : Արիշ եւրոպացի ազ-
գեր քառասն անունը կը բանեցընեն :

Հ Ա Ն Ք Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ղաւմանդ :

ՂԱՅԱՐՆԵՐՈՒՆ մէջ ամէնէն զար-
մանալին ու ամէնէն հետաքրքրական
պատմութիւններ ունեցողը ազաման
գըն է, որ տաճկերէն էլ՝ « իտա-
լերէն քառասնի կըսուի : Ղսոր պէս
կարծր հանք չիկայ . վասն զի ասի-
կայ ուրիշ որ և իցէ հանքերը կը մա-
շեցընէ, ու ինքը անոնցմէ չի մաշուիր .
բայց միանգամայն խիստ դիւրաբեկ
է, այնպէս որ թեթեւ զարնուած-
քով մըն ալ կրնայ փշրել : Պայծա-
ռութիւնը այնչափ սաստիկ է որ մե-
տաղներուն պայծառութեանը կը-
մտենայ . արեւու մէջ գրուելէն ետ-
քը՝ մութ տեղն ալ լուսաւոր կերե-
նայ ազամանդը՝ փոսփորի պէս : Իր սու-
վորական ու բնական ձեւը ու թա-
նիստ է, այսինքն ու թը երես ունի .
բայց աս երեսները շատ անգամ ու-
ռած ձեւ մը կ'ունենան : Ղաւմանդը
սովորաբար գոյն չունենար, ու ասով
աւելի յարգի է . բայց երբեմն կը գըտ-
նուի գեղին, կանանչ, վարդագոյն,
կապուտ ու թուխ . ասոնց մէջ վար-
դագոյնը աւելի յարգ ունի : Բանած
ազամանդը դիւրաւ կը ձանչցուի իր
սաստիկ կարծրութենէն ու պայծա-
ռութենէն . աս յատկութիւններովը
կը զատուի ուրիշ նման գոհարներէն .

իսկ տպագրիտէն (տոպաճէն) ասով
կը զատուի՝ որ ազամանդը չփելով է-
լեքտրանալէն ետքը՝ կէս ժամ միայն
կը պահէ ելեքտրականութիւնը, իսկ
տպագրիտը քսանըչորս ժամէն ալ ա-
ւելի :

Ղաւմանդի հանք կը գըտուի Հընդ-
կաստանին մէջ՝ Վիզափուրի ու Վոլ-
քոնտի կողմերը, Վորնէոյ կղզիին մէջ,
ու Վրագիլի երկիրը : Բայ Վրագիլի
հանքը 1728ին գըտնուած է, ու աւելի
գետերու յատակէն կ'ելլէ : Երկրցի
գերիները հողախառն քարերը հանե-
լու և լուալու աշխատած ատեննին՝
վերակացունները կը դիտեն ու շարքու-
թեամբ . գտնողին պարգև կուտան՝
ազամանդին մեծութեւր համեմատ .
ու թէ որ գերի մը տասնը եօթնուկէս
գրադ մեծութեամբ ազամանդ գըտ-
նէ՝ ազատ կը ըլլայ : Աւթսուն տարուան
մէջ փորձուած է որ վրայէ վրայ տա-
րին երեսունվեց հաղար գրադի ա-
զամանդ կ'ելլէ Վրագիլէն, ու թա-
գաւորական գանձը կ'երթայ . բայց
կէսին չափ ալ գաղտուկ ուրիշներու
կը ծախուի կըսեն :

Հին ատենն ալ շատ յարգի բան
էր ազամանդը, ու կը կարծէին թէ
ոչ միայն անգծելի է, այլ նաև կրա-
կով ալ չայրիր . ասոր համար ալ արա-
մանդ դրեր են անունը, որ հռոմի բա-
ռով աննիոս կընշանակէ : Վեւտոն
աւջինը եղաւ որ ազամանդին կրակի
չդիմանալը իմացաւ . բայց աւելի հի-
մակուան բնալոյծները զանազան փոր-
ձերով շատ հետաքրքրական յատկու-
թիւնները գուրս հանեցին . ասոր
պատմութիւնը հոս համառօտ կ'եր-
պով մը ղնենք :

Կողմաս Գ, (Սուքանայի դուքսը
1694ին մանրացուցով այրել տուաւ
ազամանդը : Իրանչիսկոս Ա, Ղստ-
րիոյ կայսրն ալ փռան մէջ այրել
տուաւ . ասով բնալոյծները իմա-
ցան որ ազամանդը կրակի մէջ ա-
նեւելուցիկ կը ըլլայ : Ղստն անցաւ,
աս երեւելի գիւտը գիտուններուն
շա-
տը չընդունեցան, շատն ալ տարակու-